

Յ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ի Թ Ի Ի Ն

ԲԱՋՄԱՎԻՊԻՆ ու մեր հինգերորդ եռամեայ շրջանին հասանք . այս համառօտ շրջանները կարծես թէ կը նմանին երկայն ճամբու մը վրայ տեղ տեղ պատրաստուած հանգստարանի մը , որ ճամբորդը հոն որ հասնի՝ շունչ մը կ'առնէ , կը դառնայ կը նայի ետևը թէ որչափ ճամբայ կտրեր է . և կ'ուրախանայ յաջողութեամբ առաջ երթալուն , ու գոհ սրտով անցած հանգստարաններուն վրայ թիւ մ'ալ կ'աւելցընէ : Ենք ալ գոհ սրտով մը կը դառնանք Ռազմավիպին տասուերկու տարուան ըրած ճամբուն վրայ մեր տեսութիւնը կը ձգենք , և կ'ուրախանանք որ մի և նոյն վտեմ մտածութիւնը ուժ տուեր է իրեն ընթացքին , ու նոյն վտեմ մտածութիւնը իրեն առուգութիւնն անխոնջ պահելով՝ ուժ կու տայ իր ընթացքը յառաջ վարելու :

Սեմ անուանեցինք Ռազմավիպին կեանք տուող մտածութիւնը . վասն զի չկայ մարդկային ընկերութեան մէջ այնպիսի ազնուական մտածութիւն մը , ինչպէս իրեն նմանեացը օգտակար ըլլալ . և այս մտածութիւնը որչափ անխառն ու գործունեայ ըլլայ , այնչափ աւելի բարձրագոյն վտեմութեան աստիճան կ'ելլէ , մինչև դիւցազնական՝ մանաւանդ թէ մեր ընտանի քրիստոնէական լեզուովը խօսելով՝ աստուածային աստիճան կը հասնի :

Ենք որչափ որ ալ փափաք ունենանք այս բարձրագոյն աստիճանին հասնիլ , բայց մեր ձեռքի նիւթը անանկ է , որ մեզի՝ գոնէ առ ժամս՝ կը զլանայ այս փառքը : Բայց վտահ սրտով կը համարձակինք պարծելու՝ թէ առջի աստիճանը միայն տուած է մեզի մինչև ցայսօր ուժ ու կենդանութիւն : Արովհետև մեր այս օրագրական՝ ըստ ինքեան առժամանակեայ ու պարտասեցուցիչ՝ աշխատութիւնը ուրիշ նպատակ մը չէ ունեցեր , բայց միայն մեր սիրելի ազգայնոց օգուտը , փափաքելով որ մենք ալ մեր տկար ուժին համեմատ գործակից ըլլանք իրենց յառաջադիմութեանը : Ս'իլ է , որուն սիրտը ազգային արեամբ բաբախէ՝ ու ջնստայ Ն'տի սընի մը փառացը մասնակից ըլլալու , որ ասկէց 150 տարի մը առաջ Ռնգղիացւոց ազգը այն ազգն ըրաւ մատենագրութեան ու քաղաքականութեան կողմանէ , ինչ որ այսօրուան օրս կը տեսնենք զանոնք . որ թէ որ ուրիշ բարոյական արգելքներ չըլլային , գուցէ շատ աւելի բոլոր աշխարհքիս զարմանքը կը յափշտակէին . և այս մեծ յեղափոխութիւնը իր օրագրին ձեռքովն ըրաւ :

Այս ըսածներնէս կ'իմացուի որ Ազգամովիպին առաջիկայ նոր շրջանին ալ նոյն մտածութիւնը կենդանութիւն պիտի տայ , և նոյն նպատակը զինքը պիտի խրախուսէ . ուստի իր նիւթական հանգամանաց մէջն ալ ամենևին փոփոխութիւն մը պիտի չընէ : Միայն պիտի չպակսի այն ջանքէն , որ հասարակ է ամէն բանաւորութեամբ գործք տեսնողներու , որ է միշտ փոյթ ունենալ պակսութիւնները նուազեցընելու , և թէ որ մտածութենէն զատ կատարելութիւն մ'ալ ունէր , զայն ալ աւելցընելու :

Այս համառօտ խօսքերն ըսելէն ետև՝ կը մնայ մեզի մէկ պարտք մ'ալ , այս է՝ շնորհակալ ըլլալ անոնց , որ իրենց ազնուական ներողամտութեամբը կը կարդան այս մեր օրագիրը , և անով ու իրենց յորդորանքներովը կը խրախուսեն զմեզ անխոնջ մեր ընթացքը առաջ տանելու : Հոս չենք ուզեր անյիշատակ թողուլ նաև այն սակաւաթիւ պարսաւողներն ալ , և իրենց ալ մեր շնորհակալութիւնը կ'ընենք , չէ թէ միայն որ անարժան չեն սեպեր իրենց ընթերցմանը այս օրագիրն ալ , հապա մեզի պատճառ ալ կ'ըլլան առաւելագոյն ջանից . մանաւանդ երբոր պարսաւը ուղիղ դատաստանէ առաջ քայ :

